

# ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ ՇԱՆՏՐԻ

(Ցես յէջ 442)

## Ժ Ը

Դեպի ի Օրդուրատ. — Ի՞նչ է Երասխայ ձամբայ կողուածք. — Մեղրիի կիրճը և տեսարան. — Ժամանումն յՕրդուրատ:

47 յունիս. Թէպէտ սիրալիր է ի Մեղրի մեղ ցոյց տրուած հրամանածար ասպնջականութիւն, բայց գմնեայ կիմայն կը բանադասէ զմեղ հեռանալ անափ. տօսի արևունելներէն յառաջ չուոյ պատրաստութեան հրամաններ կու տանք, անհրաժեշտ ըլլալով ջերմութեանէ որչափ կարելի է խուսելու համար՝ կանուխ նամբայ եւնել: Երբ այս չոր աւանէն ու իր կաւեղէն տուններէն և չէնքերէն գուրս կ'ենենք, զիրենքն շըլապատող սրածայրը լեռանց բարձունքը՝ արևու կարմրապյն ճառապայթներով ծիրանափայլ կը ներկուին, և ձորն բովանդակ՝ նեղ և ժայռուտ, առաւտանան այն ճաման գեղեցիկ կերպարանք մի կ'առնա:

Ծնկերակիցք և ուղեկիցք են մեղ աեսուչն, քահանապյն, մեր ասպնջականն, զպրոցին ուսուցիչք, և Մալումեանց՝ որ պիտի զայ հետերնիս մինչ յՕրդուրատ. էւսէ ձիափարեալ՝ այլք իշոց վրայ հեծած, կամաց կամաց կը յառաջնենք բրնձի և բամբակի գեղեցիկ արտորէից միջէն, որք ամեն կողմանէ ոտզման ջրանցքներէ կտրուած ըլլալով՝ վժուարապնաց կ'ընեն նամբան:

Մեղրի գետայն խառնուրդին քով՝ գեպ ի ձափակողմն, յայուից միջէն կտրուած ջրանցքը մը կայ, որ ջաղացքը մը կը դարձընէ և լեռան զառ ի վայրին վրայի պարտէները ուռագելու կը ծառայէ:

Հազիւ թէ մուտ կը գործենք ի ճանապարհն որ կ'ընթանայ ընդ երկայնութիւն ափանց Երասխայ, և ահա կը տեսնենք վայ-

րենի այծ մը (capra aegrara) ժայուերու վրայ վազլուտելով: Հրացանաց հարուածներով ամէնք կ'ողջունեն իր երևումը. մեր որորքաց բնական բերումը կ'արթըննայ, և ձիսպայիլ՝ որ կատուի մը պէտ զիւրուշարժ է, կը հետապնդի և մէկէն կ'անհետանայ:

Ակերազարձին սպասած ատեննին՝ բարեկամք Երասխայ ընտիր զինի կը մատուռակեն մեր կենաւնութեան, և հրացաններ կը պարպէն, որոց փսփոխակի դէպ ի երկու սահմանապլուքը արձակութերը՝ լեռներու միջէն անցներով՝ ահաւոր արձականգ մը կը բերեն մինչ առ մեզ Պառաննալայր կողմանց համար սպիրականէ զուրս գէպք մ'է այս: Անկէ վերը՝ մեր ասպնջականք անշուշտ իրենց մէջ հնուց ի վեր եղած սոլորութեան մը հետեւելով՝ ազգային երգ մը կը նուազնի, որ վրանիս մեծ տպաւորութիւն կ'ընէ, և որովհետև արգէն ձիսպայիլ եկած էր՝ իրենք՝ հրամշշտի ողջոյն տալով կը զառնան տեղերնին:

Քանի մի ժայուից շրջան ընելէն ետքը՝ կը ներկայանայ պզսի աւագուս հարթ տափառիկ մը ծածկուած մոշենեօց (tamarix). Երիխարք ազատ զետնի վրայ՝ կը սկսին վազվըստել՝ զիրալ անցնելու փութով. որով զիւրին կ'ըլլայ մեղ՝ քիչ ասենի միջ բաւական ճամբայ ընել: Կ'անզրադառամ նոյն միջոցին որ մեր չնիկն անհետացեր է, հրացաններու հարուածներէն ահաբեկ՝ ինքն անասնիկը փափեր էր: Այս կորուսն զիս շատ կը վշտացնէ. որովհետև հաւատարմենթեամբ պահպանութիւն կ'ընէր զիշեր ատեն վրան-

ներուս տակ քուն բլազով։ Եւ որովհետեւ  
Պ. Մաղումեանց խոստացաւ որ եթէ Մեղրի  
դարձած էր՝ կը հապցընէր ինձի, սրոշեցի շա-  
րունակելով առաջ տանիլ ճամբաս առանց  
շնիկիս ընկերութեան։

Կամաց կամաց ու անթիւ նախազգուշու-  
թեամբ կը յառածենք զառ ի վեր ու խորո-  
ութորս ճամբէ մը ի վեր բնակ երասին, որոյ  
Պարսից իշխանութեան վերաբերող ափանց  
վրայ ի հանդիպոյ կը տեսնեմ Շահարասայ  
հին ամարանոցի մը աւերակներ։ Արբանական  
այս բնակութեան մէջ բաց ի պալատէն կային  
նաեւ բազանիք, ջրմուզ և մանաւանդ գեղե-  
ցիկ պարուէզք։ Աշտարակազարդ որմունք կը  
պարսպէին չէնքը, և հիմայ թէպէտ աւերակ  
է, բայց մեր տեսած կողմէն գեռ եւս կը  
պահէ մեծավայելուչ տեսքը։

Ոչ յոյժ հեռի է յամարանոցէն կուրտաշ  
զիւղն, համբաւեալն առ Պարս նշենիներովն  
և նոնենեօր։

Այս տեղէն զատուելնէս ետքը՝ նորանոր  
գծուարութիւնը և մեծամեծ խոշնդպան ա-  
ռաւել քան յԱստուածածոր և ի Մեղրի ընդ  
առաջ կ'ընեն՝ արգիլետ և խափանելու մեր  
գնացքը, որոց նկարագրութիւնն ընելը՝ տապո-  
կայի պիտի ըլլայ ընթերցողաց։ Հինգ անգամ  
հարկ կ'ըլլայ ձիերէն վար իշնել և կարա-  
ւանին բեռու թեթեցընել։ ի հանդիպոյ  
ջուշալ կոչուած պարսիկ զիւղի՝ որուն քովէն  
ահագին հեղեղ մը կը թափի յԵրասին, Ալի-  
շափան կոչուած աեղը նեղ ու բարձր ժայռ  
մը կ'ելնէ զիմացնիս։ Զարկ է ժայռէն անց-  
նիլ հսկայաձև սանդղը մը օգնութեամբ ին-  
չուան ծայրը, և ապա միւս կողմէն վար իշ-  
նել։ Ամուսինս կը փութայ լուսագրութիւնն  
առնուլ այս նկարագեղ և բազմախտանդ ան-  
ցից։ յորում պահու երիւլարաց միոյն ոսքի  
տակի հողը պականելով, վրայի բեռամբ կը  
զորի կ'ինայ մինչև յափնաժիրս Երասիսայ։  
և անջուշ պիտի ընկոմէր՝ եթէ փշալից ջը-  
րամսորդ որովլը լի է խորսութորս անջրպետն՝  
արգելք ըլլային անոր ջրաց մէջ անհետա-  
նալուն։ Դիմին գործ մը չեղաւ Զափարաց  
ջանկով զնա ազատել, և խեղճ կենականին  
բոլորովին արիւնալից զարձաւ առ մեղ՝ ցի-  
րուցան եղած բեռներու սնտուկներով։

Այս տեղէն որոշ կերպով կը տեսնուին  
ջուշալ գիւղի պարուէզք, բնակարաննը և բը-  
նակիչք, որոյ զիսաւոր շինուածք կ'երեւին  
մեծ մզկիթ մը և քառակուսի աշտարակ մի՛  
ի մուսու դալիք տանող գեղեցիկ հովտի,  
ուր երիւլարա երկու օրուան ճանապարհ է։

Մեղրիէն՝ մանաւանդ թէ Աստուածածորէն  
ասլին մուած ենց համանուն կիբճը, ուր կը  
պակսի նոյն իսկ միջօրէական կէտն գետին  
ուղղութեան և ի հին ժամանակաց հոչակիեալ  
է ահաւոր և երկիւզալից գծուարութիւն այս  
անցքին, և թերեւս չկայ տեղ մը՝ ուր Ե-  
րասին, որ հսու կ'ընդարձակուի, հաւանակա-  
նաբար պատունական յեղափոխութեան մը  
հետաւենքով, անցք մը ձևացուցած ըլլայ սեւա  
կայքարապին թերթաքարամքը, գուգանեւա-  
կան նեղցերով, այրած ու կարծեն թէ ժան-  
գով պատած։ յիրափ հրաշալից մը՝ երկրա-  
բանական կամ նկարագրական տեսակիառով,  
որպիս ինչ ուրիշ տեղ գծուարին է տեսնել։  
Այնդրաբետին և ամենաբարձր սրածայրը լերան  
միջէն՝ զեաը որոտածայն կը հոսեցնէ իր  
կարմբերանց ջուրը, որոյ անկողինն անդունդ  
մ'է խառնիխուռն ժայոից, որք խափանարարց  
իր պատ ընթացից կարծեն թէ կը զրգան  
զնա ի ցասում։ Տեղ տեղ կը քրփին ջուրը  
և ցատքրուելով արլնթաց հոսանք կը ձևա-  
ցընեն։

Այս անցքին նկարագիրը, երկրագիասկան  
տեսակետավով ըրած է զազկիացի ճանապար-  
հորդն Դիւրտա Մոնքէրոյի, միակ՝ ինչ-  
պէս կը կարծեմ, այս կողմանց այցելովը,  
իր գիտութիւնը և ձեւանաս աեղեկութիւն  
այնչափ է՝ որ կ'ընտրեմ խօսքն իրեն թո-  
ղուլ՝ կրծիս և հոսանց նկարագիրը տալու  
համար։ « Օրբուրատ հասնելէն, կ'թէ, զը-  
րեթէ 13 վերստ յառաջ, Երասիսայ ձախա-  
կողմն եղած Երան զագամ կը սկսի ծած-  
կուլ մեծամեծ սեաւ կրաքարամքը, և հետք  
մ'ալ չունենալով խաւի, ինչուան հիմա նեպ-  
տունեան կազմաւորութիւնք ենթադրուած են։

« Բայց ահաւոր վաեմութեան տեսարան մը  
կ'առնուն հոսանք՝ երբ հնգետասան վերադ  
անդին գետը լերանց գուայոյն մէջ կը հասնի ։  
խմբակ մը սեանց, կոթողներու և ամենազգի  
ու բոլորովին լերկ բրգաներու, որոյ ի հիւ-

սիսակողմն Երասխայ կեղոն մ'է Ալակերո, և իր ձիւնակերպիկ գազաթարմ՝ երկրս խաւարային ծոցէն կը բարձրանայ պատկառելի կերպով մը կայց քարային սեա թերթարարակը պատաժ երկրագիտական զրութեան միջէն,

« Գիլաւոր ժայռը զատաքարային պորփիրէ, երակներու, շերտիւ և կանաչպղոյն բրդերով խառնորդ մը » :

Թօէպէտև ոչ այնափ մեծ՝ սակայն այս սահնակ և ջրվէժը, աւելի ակնահանոյ են և զեղեցիկը, ըստ նոր ճանապարհորդի, քան զինիերերայ, որ ասոնց նման հակայական ժայռիւք անջրաբերք չունին.. Անկարելի է աւելի մեծավայելուչ և աւելի վայրենի տեսարան մը ենթագրել քան զայս կիրճ, ուր բնութիւն կը թուի թէ միացոցած ըլլայ զամենայն ֆին՝ որովց կրնայ զարգափար մը տալ մարդոց՝ իր կարողութեան։ Տեղ տեղ հազիւթիւնի կ'ըլլայ ձայն և խոսց, այնչափ ուժով է ջրոց խոփօջը, Եմէտ այս ամեն բանին վըրայ աւելցրնենք սաստիկ տաքութիւնը և անլուոր գիտարութիւնը հաստատածն ժայռից միջէն ճանապարհորդելու, տիկար զարգափար մը կրնանք ընծայել ընթերցողաց այն կողմի գաւառներուն։

Յոյնաննէս առաջնորդ ծառանիս, կարդէ դուրս յոյնած և նեղուած, չի գազիր հեծելէն և հառաշելէն, երբ զիմացը կ'ենեն այնպիսի ճամբաներ յորս երիվարը միայն ոոց զնելու տեղ մը կըրնայ զոնել, և հարկ է անոնց հնամելի։ « Լենացս և այս արուեստի մէջ շատ գծուար անցից հանդիպեր եմ, կ'սաւ, բայց ասոր նման ճամբար մը չեմ յիշեր տեսած ըլլալ »։ Երասխայ այս ահաբեկիչ անցըը, ընդ Օրորդաստ և Մեղրի, ամենէն աելի նեղ սահմանին մէջ, Առապար կոյուած է ի հնոց։

Հին աշխարհի շատ գետերուն հասարակ էր Երասխ անունը, բայց մասնաւորաբար սեպհականուած էր Աղուանից աշխարհն հիւսիսային Մարտսաստանէն քածնող գետոյն։ Արեւելեան մատենագիրը կը կոչեն զայն զանազան հնչմանը և արտաբերութեամբ՝ Հասս, Ռւբաւ, Երասխ, Արազ, և այլն. և կը բղիւ կարնայ մերձաւոր լեռնէ մը։ Առողած աե-

դուանք ազգագրական և քաղաքական բաժանմունք ունին. եթէ այն հովուաց միոյ մտսին մէջ բազմաթիւ են, Հայք, Թաթարք և Քուրդը, միւս մասով և ծագած աղբերակամբը կը պատկանի, թուրքաստանին աշակողմեան ափունք Պարսից, ձախը Ռուսիոյ։ Բայց յետին պետութիւնս անոր մեծագոյն և աւելի ընափիր մասին տէրն է։

Կը հանդիպինք մէկմէկէ հեռու իշոց կարաւաններու՝ բեռուամբը մոշենեաց չոր ճիւղերու, որ այս երեսի վրայ անինամ թուրատ զաւառին միակ բռականութիւնն է, և որովք կը ծածկուին աւաղուտ թուրմբք՝ որ մերթ ընդ մերթ կը հանդիպին ճամբանուածներու մէջ։ Այս մոշենեաց ծաղկած զեղին, ճերմակ, վարդապցին և կարմիր ողկոյզք՝ անցնելու ասեննին կը զպին մեր երեսաց, և ես ուրախութեամբ և հանցիւք կը խոթեմ զուխս այն հոտաւէտ տերևազարդ սասոց մէջ, և հանգարտաքայլ կը յառաջնեմ զուտրթար անտառաց միջէն՝ որ գիրազգարար սակաւաթիւ են։ Անոնցմէ մէկուն մօս կը զեղեակ մը կը ամենէնք ծածկուած մեծ և պամպուի նման եղեգներով։ Կիզիչ ժայռից վրայ մեծամեծ մողեզք կը վազգըռաեն։ — Ուր ուրեմն զառիւերաց վերջը կու գայ, և կը մանենք կասախան թերթաքարալը և օձաքարամբք պատեալ հովիս մը։

Ժամը իննին մօտերը, հիծեալք ի ծարաւոյ, կը հասնիմք ի կայսն Գարշինարի։ Կոզակը պղոտոր և չերմ ջոր մը կը հրամցընեն իրենց հողէ սափորներով, և որով գոհ չենք ըլլար։ Քանի օր առաջ կ'երթանք, հովար կ'ընդարձակուի։ Երասխ կը փօխէ իւր ընթացքն զեա ի արևելեան հարաւ, և քիչ ետքը կ'աներեւութեանց մեր աշքէն։ և տասն վերտ ճամբար կը մնայ մեզ մինչ յօրգուրաստ։

Ճամանակմէկին կը ժամանեմք ի Գիլիսապիր (16 աստիճան), որ Մեղրիէ մեկնենէս ետքը առաջին հանդիպած ջուրն է։ Գետէն վեր զանուող քանան մետք բարձր այրէ մը կը բղիւ Երասխայ քաշուելովը հին զարաստափի մը վրայ ձեւացած շեղակուտուէ մը։ Հոն զադար առնելով՝ կը նասինք այրին

տակ, որոյ առջև կը տեսնուին քանի մի ճաղած ժառը: Ձերմաշափը յայրին 35 աստիճան կը ցուցընէ, 44 արևուն տակ. բայց Երասխայ բերած հալը հանգուրթելի կ'ընէ այս ջերմութիւն. և պարտիկ հոչակաւոր քերթող մը զբուատելով անոր ափանց վրայ շնչուղ օդոյ քայցրութիւնը, և Ռ' զ զեփիւո, ըստ է, եթէ երթէ կ'անցնիս զոյ Երասխայ ափանց վրայէն, կը համբուրես զերիկը, և մշկանոտ կ'ընես շոնչզ ։

Օրդուրատ մօտեցած ատեննիս, զետէն զատուելով քարանց ճշմարիտ անապատի մէջ կը մտնեմը. ի թիկաց կը բարձրանան լերինք իրենց ժանգոտ կողիւք և ձինապատ գագաթամբը, որովք զեռ եւս քիչ մը ժամանակ զըլապատեալ է Երասխ. բայց աեռարանը, նոյն իսկ այս հարթ անապատին մէջ, այնպիսի մեծաբանչ զեղեցկութիւն մը ունի՝ որ գուարաւ կրնամ աշքերս անոնց վրայէն զատել:

Ճամբուն վրայ կը տեսնուին աերակը հին կարաւանատելով կամ իսանի մը, և մօտերը մացորդը պարափ մի՞ որ կը պատէր երթեմն հովիտը: Աերջապէս գալարափեղ ովլակիս մը կ'երեւի, քաղցր և հանցական աեսի՞ սաստիկ յոցնութենէ կարկամած ու արեւու տաքութենէ սեւցած խեղճ հեծելոց: Օրդուրատ է այն հազարաւոր աղբերց և հիկայ սոսեաց քաղաքը:

Նեղ ճամբաներէ և լեցուն հետաքրքիր ժողովրդեամբ որ մեծամեծ աշուրնին վրանիս յառած են, կը հասնինք ի մանարանն Բարյայելի, որուն յանձնուած ենք: Այս սիրայիր Հայն և իր տիկինն կը համոզեն զմեզ մէկիդ զնել վրանի տակ բնակելու վիտաւորութիւնիս, և կ'ընտոնինք իրենց տան մէջ մեզ ընծայուած հիւրամեծար ասպնջականութիւն:

## ԺԹ

Օրդուրատ քաղիկն նկարագրութիւն. — Բարայելի մանարան:

Մեր հաւատարիմ ծառայք Ճիկրայիլ և Ջաթ-ալի հոս բամնուեցան մեզմէ: Մեծ ցաւով կը նկատեմ անոնց մեկումը, մա-

նաւանդ վերջնոյս՝ որ զեռ կ'ուրէք սպեկցիլ մեզ, ու չէր դաղբեր գանգատելէն թէ ինչ չալանիիկը շմողուց որ ինչնուան իւշ-պի-լիսէ (Լիմիթածին) հետերնիս զայ և Ռ'ըշափ անշահասէր բարեկամութիւնք և անկեղծ սէր կը հանդիպին ճանապարհորդութեան արկածալից կենաց մէջ: Իրիկուան գեմ՝ երբ հանդելու կը պատրաստուինք, Ջաթ-ալի կոյ զայ շփոթած և զեղ մը կ'ուրէ Ճիկրայիլի համար որ թանչէն կը նեղուի: Աւմասինո քանի մի կաթիլ լաւդանն կու տայ բաժակ մը ջոյ հետ խառնուած, զոր առնելով կը փութայ ասանիլ առ ընկերափիցն:

12 յունիս. — Կանուփ՝ ութստնամեայ ծերունի թամար մը կու զայ և անպատճառ կ'ուրէ տեսնել զՊ. Շանոր: Զարմացած այսպիսի այցելութեան մը համար, ամուսինս դուր կ'ենէ պատճառը հասկընալու, բարի ծերունին ձեռքը նիհարացած կրծոցը վրայ դնելով՝ մարդարարութեամբ կը ինդուի որ նախընթաց երեկոյ Ճիկրայիլի գեղէն իրեն ալ տայ, զոր մէկն կը լեց նոյն տեղ, և իրեն առողջութեան մեծ շահովի՝ ինչ որ կը թաւէր: Օրդուրատ քաղաքը, Ռուսաց Հայաստանի մէջ գեղեցկափյններէն մէկը, պատճառութեանց մէջ իրեւ նշանաւոր տեղ մը յիշասակուած չէ: Երկուսաններորդ գարէն ի վեր Ասրը պատականի թամարը տիրապետած են անոր, և բոլորովին ասիմական կերպարանք ունի: Ի թիկանց սկ թերժարարով հրաւած անմատչելի պարապատ պատաստ է, հոզով և աղիւսով զանգուած՝ պարսկական ունով: Խսկ բնակութեան տուները դալարագուարթ պարտիզաց մէջ՝ գեղեցիկ սպիտակութեամբ, ոռոգուած՝ բազմաթիւ ջրանցքներէ: Ասզիս անցին քանի մը միհայք կը բարձրանան կապոյն երինցի տակ: Ժողովորդը՝ 4000 թամարը և 400 չայը:

Գեղեցիկ են ուղիք, ամենասարուր և ամեն տեղ ջուրեր կ'ընթանան: Պարապին շրջապատ եղող մութ ճամբաներու մէջ իրենց խաղերով կը զրօնուն գեղեցիկ տայցը, մինչ աղջկունց դրամներով՝ զարգարուած գեղազնորն գտակ մը զուխնին՝ կը դիմեն ըզմեկ և... Տասնեօթը մէկիթք կան ի քաղաքիս, բայց տան միայն են թուով աւելի

կարեւութիւն ունեցողները շինութեան նը-  
կատմամբ :

Եսամանաշն ըրինք Տէր-Պետրոսեան Պ.  
Գէորգի տունը, որ համբաւեալ հայ զերա-  
սան մը համարւած է և բարայելի աներ-  
ձագ; որ կը ներխայացընէ մեզ լաւ ուսւե-  
րէն խօսող երխտասարդ և գեղաշնորհ ընկերը :  
իսկ ինըն լաւ ծանօթ է զաղղիարէնի՝ որ  
մեզ մեծապյն հաճաց մ'է. որովհետեւ յօր-  
գուբատ՝ այս լեզուն զիտողող չիս : ...

Մղկիթներէն զատ՝ հայ և ուսական երկու  
եկեղեցիք ալ կան յօրդուբատ. Թաթարաց  
զպրոց կամ մետրէսէ մ'ալ որ լաւ եկա-  
մաւա ունի, և ուր վաթսունի չափ մանկունք  
կը յանախեն. յիսուն մ'ալ Ռուսաց զպրո-  
ցին մէջ, ամենքն ալ զինուրական և պաշ-  
տօնական անձնաց զաւակը, որոնցմով կը ձե-  
ւանայ քաղքին ուսու գտութականութիւն :

Բոլոր զաւառին ընդարձակութեան զեղե-  
ցիկ տեսարանը կը նկատուի քաղաքէս, մա-  
նաւանդ անոր վաղեմի թաղեքն և ի ծա-  
ռազարդ հարժայասուակէ հին բերզին : Գետը՝  
քաղքին համանուն է, բայց անկէ զատ եօ-  
թանասուն աղբեզզ կան, որ հազարաւոր ջրու-  
ղիներնով կ'ոռոգին քքաղաքն. ջուրը ընափք  
ըլլալով, համանարակը հազի երեք տեղի  
կ'ունենան, բաց ի ծազիկ հիւանդութենէ :  
Զինուորական հիւանդանոց մը ունի, ընդ-  
հանրապէս զրաւուած Երասխի ափանց զժըն-  
դակ կիմային զո՞ն կողակ ափստացեալներէ :  
Հիւանդանոցը շատ կարգաւորեալ և ամեն  
կարևոր լիովի ունեցող զեղագրծարան մ'ալ  
ունի : Բժիշկն ըստ, թէ յօձից խայթուածք  
շատ կը հանդիպին յերկրին, բայց մահառիթ  
շեն, բաց ի մէկէն զոր տեսա ի հիւանդա-  
նոցին, երից օրերն խորունկ ու սաստիկ տիշ-  
րութեամբ անցուց, որ անմշական հետեւանք  
էր ընդունած հարտածին :

Ամենազեղեցիկ են յօրդուբատ սոսիք.  
այն ծառերէն մէկն՝ որ բոլոր զաւառին մէջ  
զուրցուած է՝ ընդարձակ հրապարակի մը մէջ,  
բունը տաստիկեք մետք շըշապատելով ու իրենց  
լեզուով երգելով կ'աշխատէին եանսկեամբ,  
անանկ որ զեեղ գաղղիոյ Առուէշի կամ  
կարի մանարանաց միոյն մէջ կ'ենթագրէինք :

մը, մինչ տերեւալից ճիւղերը զովազին հո-  
գանի մը կը տարածեն զախին ընդարձակու-  
թեան վրայ, գեղեցիկ պարուէզի մը կերպա-  
րանք տալով տեղուան : Հողոյ այս հին ծը-  
նընդին իերապարակն խիստ մեծալայելուզ է, և  
թէպէս բնոյն վրայ յայտնապէս կը նկատուի  
ժամանակին փորձած աւերմունք, բայց զեր  
ևս երկար կեանք ունենալու սահմանաւած  
կ'երկի :

Այսեն տուն ներբին զաւիթ ունի ջրոյ ա-  
ւազանով ի միջավայրին. ծառը, պատշգամբ  
զով և համայական բնակութիւնն են. բայց  
մայմանաց օրէնք կ'արգելուն մեզ զմուսա  
ի տունն է ինչպէս ամեն տեղ յարմելս, հոս  
ալ նիբրին ճարտարապետութիւնն է միայն  
հետապնդականն :

Օրդուբատի միակ արուեստն ու ճարտա-  
րութիւն՝ շերամարուծութիւնն է: Քաղաքին մէջ  
միակ մանարանը ճախտակային զրութեամբ,  
մեր ասպնդական բարայելինն է, հարապային  
Գաղղիոյ զործարանաց ոնով: Հարկաւոր ե-  
ղած զործիներ լիսոնէն կու զան, և ջրով ու  
շողով կը գործինն է: Գաւառին մէջ գործէ  
աւենուն շերամի բժոգք այս զործարանը կը  
բերեն, որ միայն մէկ նախանձորդ մը  
ունի մերձաւոր գիւղի մը մէջ: Հարիւր քսան  
հազարազրամէ աւելի շերամի բժոգք տա-  
րուէ տարի հոս կը փոխազուուին: Ճարորի-  
նակ բան մը կրնայ համարուիլ արելից հա-  
մար, որ հարիւրէն աւելի թաթար կանայք  
զործարանին մէջ կը բանին, թէպէտ զա-  
տուած այն մանարանէն որ էրիկ մարոց  
զործատունն է, որով անկարելի կ'ըլլայ մեզ  
զանոնք տեսնել. և տառասինք պիտի նեղուէ-  
ին անշուշ, եթէ վերաստուազ զիւրացընէր  
մեզ անոնց աշխատարանն մննելը. ուստի  
թէպէտ փափաք յայտնեցինք, բայց բարայելի  
զափնապով զործաւորներէն՝ չհամարձակեցաւ  
զիջանիլ: Սակայն և այնպէս հետաքրքիր աշք  
մը ձգեցինք այն պատուանիկէն, ուստի  
թոյլ տրուած է վերաստուչին հակել աշխատա-  
րաց վրայ, բաց զիխով ու թիւերնին սօթ-  
տած ուրախ զորաթ շաղակրատելով ու իրենց  
լեզուով երգելով կ'աշխատէին եանսկեամբ,  
անանկ որ զեեղ գաղղիոյ Առուէշի կամ  
կարի մանարանաց միոյն մէջ կ'ենթագրէինք:

Ալլեայլ սեղերէ կու զան գաւառիս շերամի բժոնքը կամ խողակը, և հունտերը յիտարից, ի թապոնէ, ի Գաղղից և ի Խորասանէ; ինչուան հիմայ նախամեծար սեպուած են Գաղղից և թապոնի արտածու-

թիւնք: Բարայելի գեղացոց շատին հունտ բաշխողն է, պայմանաւ որ յետոյ իրեն պիտի վաճառուին խողակը առաս է այս տարի, և մեր ասպնջականին շտեմարանք լեցուն: Շարայարելի

## ԿԱՆՈՆ

# ԱՄԵՆԱՅԻՆ ՍՐԲՈՑ



Շարակամիս հեղինակի ամունն ամծամօթ է մեջ՝ մեր ումեցած Ա. Բ և Զ գրչագիրներէն. զի առամց հեղինակի ամուած գրուած էր խորագիրն ըստ վերոգրելցն. սակայն որովհետև մեր Կիւղկեցոց Բ Հեթում արքային համար գրուած ընտիր շարակամիրն մէջ զկմի խորագիրն յաւելուած էր « ի Գրիգորէ կաթողիկոսէ », յայտ է թէ Գրիգոր է Անաւարդեցի կաթողիկոսն է. (տես Բազմ. հտ, ժթ, էջ 9-10). որ շատ պակասամեր մեր շարակամաց հնոյն ոնոյն և ծակի համապատասխան գրել և լրացընել չամացած է: Սոյն շարակամս համած նմի մոյն գրչագրէն, որ գաղափարուած է ժողովու սկիզբներն գրուած արքումակամ օրինակէ մի. Հեթմեսան Շարակամիրն մէջ կը պակասի ամբողջն բաց ի առաջին երկու տումերէն և խորագրէն:

## ԴԿ. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ



ՆՃԱՌ խորոց քո գիտութեամբ, Հայր, Հեմաւարկերի մասսութեամբ, աստուածային քոյ տաճար կոյս մօր որդուց քո և ծննդյի. զնահապետաց սուրբ ընտրութիւն և զնախահարցն արդարութիւն, զոր շինեցեր գուշակութեամբ մարգարէից բանին լրբմամբ:

Բանդ՝ մշակսի ի հունձ հաներ զմարգարէից վաստակս հնձել, սուրբ զիւռաքեալս երկուտասան, խորհրդական թիւ սրբազնն, և զաշակերտս եօթանասուն, հետևողաքն ի քո անուն, նախքան զաշխարհս զնոսս ընտրեալ՝ որք զաւետիս կենաց հնչեալ:

Գոհաբանեալդ Սուրբ Հոգի, նոր դրախտ ցուցեր զեկեղեցի, սուրբ Հոգենոր տնկզբ լրցեալ՝ կենաց փայտին շրջապատեալ, հայրապետաց սրբոց գնդի՝ պայծառ բանին պողալի և վը-

կայից խառն երամի փթթեալ արեամբն ծաղկալի:

Դաւաննեալդ Երրորդութիւն, պաշտեալդ յէից ասսուածութիւն, քն ճըգնաւորքն խրախուսեալ միայն ընդ քեզ առանձնացեալ, պարկեշտ մնաքուր հոյլքըն կուսից՝ քո հարսնացեալ ճառագայթից, որոց հայցմամբն համայնից մեղ յամենայն մաքրեա ախտից:

Երկուց խառնող որմոցի մի յերկը է մարմնով սիրոց երկնի, մի գործեցեր զեկեղեցի՝ զերկնաւորաց զօրս և երկրի, այսօր բոլոր դասք հրեշտակաց խառնուրդ սրբոց երկրաւորաց, զամենեցուն մի ջէրդ օրհնեն և ընդ մարգկան բարեխօսեն:

Զքեզ ամենայն սուրբք երանեն; Գաբրիէլիւ հրեշտակազ գովեն, Մայր հաստողի բանին զերկին, զոր ծնար փրկիչ երկրի մարմին, հաղորդ սոտ-